

անսահման իրաւունք կ'ընծայեն անոր, յանձնուած յողորդող ու տարուբերող կամքերու եւ կամայականութիւններու, որոնք միայն մասնակի եւ յարաբերական շահերու կը պատշաճին:

Այսպէս, յետադասելով Աստուծոյ հեղինակութիւնը եւ իր օրէնքը, անխուսափելիօրէն կը հետեւի որ քաղաքական իշխանութիւնը իրեն բռնազրաւէ այն բացարձակ իրաւունքները, որոնք միայն զերագոյն Արարիչին կը պատկանին. սեփական ինքզինքը փոխանակելով Արարչին հետ, ինքը կամ քաղաքացիական համայնքը կ'ըլլայ մարդկային կեանքի զերագոյն վախճանը եւ իրաւականին ու բարոյականին զերագոյն ստուգանիշը, եւ կ'արգիլէ ամէն զիմուժ բնական տրամաբանութեան եւ քրիստոնէական խղճի սկզբունքներուն:

Այո՛, ճիշտ է թէ մոլար սկզբունքները չեն յաջողիր ամէն անգամ բոլոր թափով իրազործել իրենց ազդեցութիւնը, մասնաւորապէս երբ Նախնիքներու դարաւոր քրիստոնէայ աւանդութիւնները ժողովուրդներու հոգւոյն մէջ թէեւ անգիտակից բայց խոր արմատներ ձգած են: Այսուհանդերձ պէտք ենք ուշադրութեամբ նկատել տալ որ խախտուտ եւ անբաւարար է ընկերային կեանքի ամէն կանոն, որ հաստատուած է յալ մարդկային հիմներու վրայ, որ կ'առաջնորդուի միայն երկրաւոր տեսութիւններէ եւ իր ուժը հիմնուած է միայն արտաքին հեղինակութեան պար-

տադրութեան վրայ: Ուր որ կը ժխտուի մարդկային օրէնքի կախումը աստուածային օրէնքէն, ուր որ քերի եւ անստոյգ երկրաւոր հեղինակութեան միայն դիմում կը կատարուի եւ օգտապաշտ բարոյականի մը վրայ կառուցուած ինքնավարութիւն կը պահանջուի, հոն մարդկային օրէնքը ինքնին կը կորսնցնէ կեանքի գործելակերպին եւ հոգիներու հանդէպ իր բարոյական ուժը, որ իսկական պայմանն է քանչեւ իր համար անհատներէն եւ ի հարկին գոհողութիւններ պահանջելու:

Ստույգ է թէ երբեմն այսքան տկար ու տատանող հիմներու վրայ կառուցուած իշխանութիւն մը պատահարաւ ձեռք կը ձգէ նիւթական յաջողութիւններ, որ զարմացում կը պատճառեն միայն անոնց որոնք իրերուն խորը չեն թափանցեր. բայց անխուսափելիօրէն կու գայ վայրկեանը, երբ անխորտակելի օրէնքը յաղթող կը հանդիսանայ ու կը տապալէ ինչ որ կառուցուած էր յայտնի կամ թաքուն անհամեմատութեան մը վրայ, արտաքին եւ նիւթական մեծաշունդ յաջողութեան եւ իր ներքին արժէքին ու բարոյական հիմնի տկարութեան միջեւ. անհամեմատութիւն՝ որ միշտ առաջին կ'ունենայ, երբ պետութիւնը չի քանչեւ կամ կը մերժէ տէրութիւնը գերագոյն Օրէնդրին, որ երբ կառավարիչներուն իշխանութիւն շնորհեա. գծեց նաեւ անոնց իշխանութեան սահմանները:

ՅԱԶՈՐԴ ԱՆԳԱՄՈՎ

- ՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ
- ԸՆՏԱՆԻՔԻՆ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ
- ԽՂՃԻՆ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ
- ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԳԵՐԱԳՈՅՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
- ՄԵՏԱՄԻՏ ԻՆՔՆԱԽԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ
- ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ ԿԱՐԳԸ
- ԽԱՂԱՂ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՒ ԱՆԱՐԳԱՐ ԿԱՍԿԱՄՆԵՐ
- ՆԵՐԿԱՅ ՏԵՈՒՐ ԳՈՅԱՎԻՃԱԿԸ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՕՐԸ

ԿԻԼԻԿԻԱ ԳՐՈՒԱԾ ՔԱՆԻ ՄԸ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԱՑ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ

(Նոր-Ձուղայի Ամենափրկիչ վանքին ձեռագիրներէն)

Նոր-Ձուղայի հաւաքման թիւ 57 աւետարանը ունի կարեւոր պատմական յիշատակարաններ: Ծաղկեալ այս ձեռագրին մանրանկարներուն եւայլնի մասին ուրիշ առթիւ:

Ձեռագրին սկիզբը խորաններու մէջ կարմիր եւ կապոյտ տողերու վրայ ոսկեառ գլխադրերով:

- Ա(ստուա)ԾԱՅԻՆ ՄԱՅՐ Ք(քիստ)ՄԻ
- ՈՐ ԲԱՐԷՆԱՒՍ ԵՍ ԱՇԽԱՐՀԻ
- ԲԱՐԷՆԱՒՍԵԱՅ ԱՌ ԲՈ ՈՐԴԻ
- ՎԱՍՆ ԱՆԱՌԱԿ ՄԵՂԱՒՈՐԻ
- ՈՐ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՆ ԱՆՈՒՆ ԿՈՉԻ
- ՈՐ ԵՄ ԵՍ Տ(է)Ր ՄԵՍ ԴՂԵԿԻ
- ԿՈՊԻՏԱՌԱՅ ԱՆՈՒՆ ԿՈՉԻ
- ՁՄԵՂՍ ԹՈՂՑԷ ՁՈՐ ՄԵՂՈՒՑԻ
- ԵՒ ՁՏԱՅ ՓՈՐՁԵՒ ՍԱՏԱՆԱՅԻ
- ՏԱՅ ԿԵ(ան)Ք ՈՐԴԵՑՆ ՈՐ ԱՅԺՄ ՈՒՆԻ
- ՀԵԹՈՒՄ ԼԵՒՈՆ ԻԱԼԿՄՈՒ ԵՒ ԳՐԻԳՈՐԻ
- ՁԱԿՏԱՐԱՆՍ ՈՐ ԳՐԵՑԻ
- Ի ՎԱՅԵԼԵԼ ԴԱՅ ԻՆՁ ԼԻՆԻ
- ԵՒ ԻՄ ՈՐԴԵՑՆ ՁՈՐ ԳՐԵՑԻ
- ԳԱՅԷ ԾԱՆԱԿ ԵՒ ՀՐԱՇԱՐԻ
- ՈՐ ՍԱՅ ԲՆԱԻ ԻՍԿԻ ՁԼԻՆԻ:

Հ. Ալիշան իր պատկառելի Սիւաւանին մէջ կը յիշէ Կոստանդին Կոպիտառոյ իբր մին Հայ բերդատէր ազնուականներէն ի ժամանակն Լեւոն Մեծադործի: Հ. Ալիշանի աղբիւր ծառայած է Սմբատ պատմիչն Կիլիկիոյ: Գծախտաբար Կոպիտառոյ Կոստանդինի մասին ուրիշ ծանօթութիւն կը պակսի, եւ կարծեմ առաջին անգամ ըլլալով կը յիշուի անոր չորս որդի ունենալը, Հեթում, Լեւոն, Իլիկում եւ Գրիգոր, որոնցմէ մին կամ միւսը անուշտ իրեն յաջորդեց թէեւ իր որդւոց մասին ալ ոչ մէկ ծանօթութիւն ունինք:

Այս ձեռագրին էջ 169 ունի մանրատառ եւ գրչէն սա յիշատակարանը: «Ձա(ստուա)ձատէր եւ զբարեպաշտ իշխանաց իշխան. զպատրոն Կոստանդին զտէր Կոպիտառոյ որդւովք իւրովք յիշեալիք ի տ(է)ր եւ զմաւրէն գրիչս»: Այսպէս իր կենաց շրջանը կ'ըլլայ ժԲ դարուն վերջը կամ ժԳի սկիզբը: Նոյն ձեռագրին էջ 93ա կը գտնենք հետեւեալ վերջին ստացողին յիշատակարանը:

«Ես պարոն Սմպատոս, առի զկեանսարեք աւետարանս յիշատակ ինձ եւ ծնաւորաց իմոց. զհայրն իմ Ստեփանոսս զպապն իմ Սմպատ, զմեծ պապն (իմ) ինանիկ. Արդ աղաչեմ զամենեւեան կամ կարգալով կամ աւրինակելով, յիշեցնելք զիշատակեալս ի լի եւ առատ սրտէ ի քս. եւ զա(ստուա)ձ գձեղ յիշէն ի թվ(ին) ՁԻ (1471)»:

Այս Պարոն Սմբատ ստացողէն նման յիշատակութիւններ կան եւ Մարկոսի վերջը :

Բ .

Դարձեալ նոյն հաւաքման թիւ 27 թղթեայ աւետարան մըն է , որուն չորս աւետարանիչներուն նկարները վանտալ մը կտրած հանած է : Ահա ձեռագրին յիշատակարանը :

«Գրեցաւ տիեզերակեցոյց փրկչական սբ . աւետարանս , յամի թուակա- նութեան Հայոց ՈՍԴ (1195) ի հայրապետութեան տ(եառ)ն Գրիգորիսի տանն Թորգոմայ դիտապետի , եւ յեպրսիկոսոսութեան Կիւլիկեցոց նահանգիս տ(եառ)ն Ներսէսի . եւ յիշխանութեան մեծանուն Սեբաստոսի Հեթմոյ որ տիրէ անմատչելի ամբողջա Լամբրաւնի . որոյ հարազատ եղբայր սոցա մեծա- անուն իշխան Ապիրատ , որոյ փափազ ըզձիցն յա(ստուա)ծայինսն եւ ի հուր սիրոյն միշտ եւ հանապազ բորբոքեր աւրստաւրէ ածամբ , խորհուրդ բարին . ի միտ արկեալ , ետ գրել զլուսախղձ սբ . մատեանս ա(ստուա)ծային . ի վայե- լումն կենաց իւրոց եւ յետ վախճանի յիշատակ իւր եւ ծնաւդաց իւրոց . արդ աղաչեմ զկենարար մարմնոյ եւ արեան տ(եառ)ն նուիրող քահանայապետսդ եւ զքահանայսդ եւ զնորին փառաց պաշտօնեայ սարկաւազսդ ի կալն ձեր ի խորհրդական ժամուն բարեգարգութեամբ մարմնոյ եւ մաքրութեամբ հոգոյ առաջի ա(ստուածո)յ յորում հրեշտակ լինիք ունկնդիր ժողովուրդսն . որ ի սմա աւետեացն բարձրաձայն ընթերցմամբ . զբանիցս ա(ստուածո)յ զարգարող սիրով եւ հաւատովք որակութեամբ նիւթոցս զբարի իշխանաց իշխան Ապիրատ անմոռաց պահեցէք ի կարգ յիշատակացն որ ի սբ . պատարագն զի զոր սովաւ աւետարանեալ երկնային աւետեացն խոստումն շնորհեցէ քս . եւ ուր ինքն է անդ եւ զսա՝ որ է հաւատարիմ պաշտանեայ իւր ընկալցի . տեսանել զտոււան իւր եւ փառաւորել ընդ նմա ի մասն վիճակի համապատիւ սրբոցն յաւիտեանս յաւիտենից ամէն» :

«Եւ ես գրիչս Կոստանդին աղաչեմ զտեարսդ իմ եւ զեղբարսդ որք վայելէք ի սմա զնուաստութեանս իմոյ սպասաւորութիւն ա(ստուած)ային մատենիս . ա(ստուա)ծապարդեւ եւ արհեստիւս յիշատակի արժանի արարէք զի զտից ողորմութիւն ի ք(րիստոս)է : Եւ որք յիշեքդ եւ զուք յիշեալ յիշիք յողորմու- թիւնն ա(ստուածո)յ» :

Նախ քան միւս յիշատակարաններու անցնելս տանք կարեւոր ծանօթու- թիւններ :

Հոս յիշուած Հեթում Սեբաստոս որդին էր Սեբաստոս Օշինի : Սեբաստոս Օշին տէրն էր Լամբրունի եւ Լամբրունեան շառաւիղ , որոնց ցեղաբանութիւնը եւ պատմութիւնը մանրամասնօրէն կու տայ Հ . Ալիշան Սիսուանի մէջ (էջ 80-90 եւն) : Յիշեալ Ներսէսը Լամբրունացին է , եղբայր Հեթումի , եւ ձեռա- գրիս ստացող Ապիրատին :

Սոյն ձեռագրին մէջ կը կարգանք յիշատակարանէն վերջ :

«Գիրք յիշատակի ննջելոց» :

Յամսեանն Մայիս Ժէ (17) հանդեալ ի Գս . մեծանուն Սեբաստոսն Աւշին հայր Սեբաստոսի Հեթմոյ , Տ(եառ)ն Ներսէսի , Ապիրատի , Շահիշահի , եւ քուերց սոցին Թագերի Շուշան թագուհի , եւ Տալթայի» :

Հ . Ալիշան՝ որ կու տայ այս ցանկը (էջ 81ա)՝ չի յիշեր Թագեր իբր քոյր միւսներուն :

Վերը յիշուած մահուան թուական Մայիս Ժէ (17) դժբախտաբար չունի տարեթիւ , որով Օշին Սեբաստոս (հայր Հեթումի , Ներսէսի , Ապիրատի եւն .) մեռած է 1175էն տարի մը առաջ՝ Մայիս 17ին :

Շարունակենք յիշատակարանը :

«Յամսեանն Ապրիլի ԻԶ (26) հանդեալ քս . մայր սոցին Մարիամ կրաւնա-ւոր ամենայն առաքինութեամբ զարգարեալ» :

Հ . Ալիշան (անդ էջ 81) Մարիամ՝ քոյր կը նկատէ Հեթումի , մինչ վերի վկայութեան համաձայն անոնց մայրն է եղած : Հ . Ալիշան Հեթումեանց աղագացուցակի տախտակին մէջ ալ Մարիամ քոյր կը նշանակէ Հեթումի , Ապի-րատի եւն , իսկ յատուկ անուանց ցանկին մէջ ալ Ներսէս Լամբրունացիի քոյր նշանակած է , մինչ մեր այս ձեռագրին մէջ Մարիամ մայր նշանակուած է , իսկ Թագեր՝ քոյր մը որ բոլորովին անյիշատակ կը մնայ Հ . Ալիշանի մօտ : Սակայն կ'երեւայ որ Մարիամ մըն ալ եղած է Ներսէս Լամբրունացիի քոյրերուն շարքին ըստ յաջորդ յիշատակութեան :

«Յամսեանն Յունիս Բ (2) վախճանեցաւ ի Գս . Մարեմ թագուհի , եւ ի Մայիս Ե (5) Շուշան թագուհի , քորք սոցին» :

Յաւալի է որ թուական չէ տրուած , որով ամսաթիւերը կը մնան գրեթէ անպէտ :

Իսկ այս շարքին վերջին յիշատակարանն է հետեւեալը :

«Յամսեանն Ապրիլի ԺԸ փոխեցաւ ի Գս . եղբայր սոցա Գրիգոր : Որոց ողորմեսցի ի Գս .» :

Այս յիշատակարանը ժամանակագրական մեծ արժէք կ'ունենար , եթէ հոն յիշուած ըլլային ամսաթիւերուն հետ տարեթիւերն ալ :

Ձեռագրին մէջ կան վերջի ստացողներէ հետեւեալ յիշատակարանները : Էջ 85բ նորաբեր , «Գնեցաւ սբ . աւետարանս ի քաղաքն Առզլում թվակա- նութե(ան) Հայոց ՌԾԶ (1607)» :

Էջ 86ա լուսանցքին վրայ , «Ո՛վ ընթերցող սբ . աւետարանիս . յիշեցէք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զխօջայ Միրզավալին . որ գնեաց զսայ ի Կարնոյ քաղաք որ է Առզլում եւ անտի երեր ի Շաւշ քաղաք որ է Ասպահան , եւ Քի . փառք յաւիտեանս ամէն» :

Գ .

Նոյն հաւաքման թիւ 55ը մազադաթեայ երկաթագիր աւետարան մըն է որ վանտալօրէն եւ կանոնաւոր կերպով կողոպտուած է իր մանրանկարներէն եւ լուսանցազարդերէն , եւ ըստ երեւոյթի ճոխ ու սքանչելի ձեռագիր մը եղած է : Կայ գրչէն երկար յիշատակարան , այլ սակայն մեկանի գէշութենէն հազիւ ընթեռնելի է այժմ , եւ շատ աշխատութեամբ միայն կարելի եղաւ կարդալ :

Էջ 296բ . «... զթերութիւն սորա Գրիգոր սարկաւազ ձեռնարկեալ լցի զթերին եւ ծաղկաւ՝ հանդերձ համբարբառաւքն ոչ ի տկարութիւն անկարու- թեանն նայելով այլ ապաւինեալ յած . եւ յաղաւթ սրբոյ հաւր իմոյ ստաց(ող)ի սբ . գրոցս՝ ըստ իմում կարի ջանացեալ զպահան որպէս եւ ամ . պատահեաց . եւ զրեցաւ սա գրիւ ի մեծ անուն անապատն Սկեւոյ որ մերձ յամուր դղեակ Լամբրուն կոչեցեալ , ընդ հովանեաւ սբ . եկեղեցոյ որո յանուն սբ . Փրկիչ կոչի եւ մաւրն նորին Ա(ստուա)ծըծնի եւ գեոահոչակ կենսունակ սբ . Նշանին ի

հայրապետութեան օ(ստուա)ծապատիւ Տ(եառ)ն Յոհաննիսի. եւ ի թագաւորութեանն օ(ստուա)ծապատիւ արքային Լեոնի յորում մեր թուական Հայրոց ՈԿԵ (1216) ի դառն եւ ի նեղ ժամանակի յորում արի ազգք քրիստոնէից որ ի Սպանիա որ եւ Ալամանք եւ Ուն(կա)ուք եւ այլ բազում ազգիք քրիստոնէայք ձայն տուեալ միմիեանց ժողովեցան անհամար հազարք եւ ամենեցուն (էջ 297ա) զխաչն տ(է)րուական ի մէջի եղեալ երգմամբ հաստատեցին ի սիրտս իւրեանց մեռանիլ յազազս Քի. եւ սրբոյ գերեզմանի նորա եւ որպէս սկսան նոյնպէս ի նոյնն կատարեցան թէպետ եւ ոչ ամենայնքն սակայն բազումք եւ մեծ մասն ի նոյնն է. քանզի զէմ եղեալ էին եկին հասին միաբանութեամբ ի քաղաքն Աքայիա եւ մարտ եղեալ կուռէին ընդ հոյլան անաւրինաց. իսկ վասն բազմութեան յանցանաց մերոց անգործ եղեալ մերայինքն բազումք ցան ու ցիր ցրուեցան եւ եկեալ հասան մինչեւ ի մեզ յերկրիս Կիւղիկիցւոց եւ բազումք մոլորեալ ի ճանապարհի մատնեցան ի բանդս եւ ի սուր սուսերի եւ այս վասն բազմութեան յանցանաց մերոց գործեցաւ. իսկ թագաւորն Ունկուաց եկեալ հաս ի քաղաքս Կիւղիկիցւոց Տարսոն առ թագաւորս մեր եւ երգմամբ սիրոյ եւ խնամութեան ուխտ հաստատեալ ի միջի իւրեանց նա դառալի եղեալ ճանապարհն ուղեւորեալ յաշխարհն»:

էջ 297բ. «Ձայս փոքր ի շատէ ծանուցի եւ վասն որոյ սկիզբն արարի յիշատակ ի գրոցս (... բառ մը...) դարձեալ վերստին դամենայն դասս սրբազանից ազաչեմ որք ընթեռնուք զսա եւ կամ աւրինակ առեալ զտիք ի սմանէ զստացող սորա (... ջնջուած մէկ բառ...) զՍարգիս քահանայն եւս առաւել զեղբայր նորա զՅոհաննէս քահանայ զգնացեալն առ Քս. ազաւթից մասինս արժանի արարէք, եւ ըստ մարմնոյն ծնաւդ սորա զԴաւիթ քահանայ. եւ զՎարդան եղբայր նորին. եւ զմայրն Հազաւրի զհանգուցեալսն առ Քս. յիշատակի արժանի արարէք: Այդ եւ զբարեպաշտուհի Մայրամ (... բառ մը...) ստացողի սր. գրոց առ իշխանութեան նորին ազաչեմ եւ զսա յիշել ի տէր: Իսկ եւ զեղբայր ստացաւդ Ստեփանոս քահանայ եւ գնացեալ առ քս. ազաչեմ յիշել ի տ(է)ր եւ առ հասարակ»:

էջ 298ա. «Ազաչեմ եւ ես մեղապարտ զրիչս եւ յետին աշխատողս Գրիգոր. յիշեալ ողորմութեամբ զմեղուցեալ հողի իմ զծնաւդսն իմ աստ մարմնոց եւ զամենայն ազգատոհմս: եւ որ ճշմարիտ (տ)ուրով եւ հեղութեամբ զիման նուաստութեան արժանի արարեալ խրատ եւ ներկրթութե(ան) արհեստիս զսկզբնադրող սր. աւետարանիս զառաջ ասացեալ զերահուցակ զրիչն Գրիգոր տրամախոհ եւ անհամեմատ յարուեստս. յիշատակի արժանի արարէք եւ զուր յիշեալ լիջիք յողորմութիւնն օ(ստուած)ոյ որ եւ աւրհնեալ յաւիտեանս ամէն»:

Հետաքրքրական է Սաչակրուական այս արշաւանքին նկարագրութիւնը: 1215ին Լատերանի ժողովով Ինովկէնտիոս երրորդ Պապը խաչակրութեան ձեռք զարկաւ: 1216ին Հունգարիոյ Անտրիւ թագաւորը առաջնորդ կանդնեցաւ խաչակրութեան, սակայն ինքզինքը Յորդանանի մէջ լուալէ ետք ան ետ զարցաւ, ըստ երեւոյթի Կիլիկիայէն ալ անցնելով, ինչպէս որ մեր յիշատակարանը ցոյց կու տայ, աւելցնելով որ Հունգարաց թագաւորը Տարսոնի մէջ մեր Լեոն թագաւորին հետ տեսնուեցաւ:

Նկարագրուած խաչակրութեան մէջ մենք նորութիւն մը չենք գտնար, եւ նոյնը աւելի մանրամասնութեամբ նկարագրուած կը գտնանք օտար պատմիչներու մօտ: Միայն թէ յիշատակարանին մէջ կը յիշուի Սպանիացւոց ալ այս խաչակրութեան մասնակցած ըլլալը մինչ օտար զրոզները այդ կէտը չեն

յիշեր, այլ եւ կը հաւաստեն որ Սպանիացիք չմասնակցեցան այս խաչակրութեան:

Ձեռագրիս զրիչները երկու են եղած երկուքն ալ Գրիգոր անուամբ, եւ զրչութեան վայրը Սկեւոա նշանաւոր վանք-դպրոցն էր Լամբրունի ամուր բերդին մերձ: Երկրորդ Գրիգորը կ'աւարտէ առաջինին սկսած եւ կիսատ թողուցած գործը: Երկրորդը առաջին Գրիգորի մասին խիստ զովեստով կը խօսի զայն անուանելով «գերահուցակ զրիչն Գրիգոր տրամախոհ եւ անհամեմատ յարուեստս»: Արդ ո՞վ կրնայ ըլլալ այդ Գրիգորը:

Մեզի Սկեւոա դպրոցէն ծանօթ են երկու նշանաւոր Գրիգորներ, մին Գրիգոր Սկեւոացի իսկ միւսը Գրիգոր Մլիճեցի (Հ. Ակինեանէ այսպէս կոչուած, Սկեւոացիին հետ չչիթթելու համար: (Տես Հանդ. Ամսօրեայ, էջ 107, 1930):

Գ. Սկեւոացի կ'աւրէր դեռ 1219ին, իսկ Գ. Մլիճեցի մեռած էր 1215ին: Այս պայմաններուն տակ որոշ է որ Սկեւոացիին կիսկատար չի պիտի թողուր իր սկսած ձեռագիրը, որպէս զի իրմէ տարբեր զրիչ մը զայն աւարտեր 1216ին: Ուրեմն Գրիգոր Մլիճեցին է եղած զրիչը այս 1216ին աւարտած աւետարանին: Եւ արդարեւ Մլիճեցի կը յիշուի իբր «մեծահուցակ եւ զովեալ զրիչ» եւ Հ. Ակինեան կ'աւելցնէ որ այժմ Լեմպէրկ գտնուող աւետարանը գրուած 1197-8ին ի Սկեւոա, էջմիածնայ թիւ 1561-1568 Նարեկը, գրուած եւ ծաղկեալ 1173ին: Այսպէս առանց վարանելու կրնանք թիւ 55 ձեռագիրն ալ նշանակել իբր գործ Գրիգոր Մլիճեցիի, որ սակայն իր մահուամբ 1215ին կիսատ կը թողու ձեռագիրը եւ երկրորդ Գրիգոր մը կու գայ աւարտելու այդ կիսատ աւետարանը Սարգիս քահանայի համար: Յաւալի է որ երկրորդ Գրիգորին համար աւելի ծանօթութիւն չունիմ:

Այս ձեռագրին մէջ կան նաեւ ստացողներու յիշատակարաններ վերջին զարերէ:

Ձեռագրիս սկիզբը նոտրդիր, «Յաջողութ(եամ)րն օ(ստուած)ոյ ես Ընստաւէս Քանայքոցի զնեցի զսր. աւետարանս, ի կարմիր գտակին ձեռացն եւ ուղարկեցի յիւր տեղն. ի Դերջան ի Մաղաքիայ վ(ա)րդ(ա)պ(եա)ն վանքն յիշատակ ինձ եւ ծնաւրաց իմոց. հաւրն իմոյ Մխիթարին, եւ մաւրն իմոյ Մալքան խաթունին եղբաւրն իմոյ Ազիզ փաշային. եւ հանդուցեալ կողակցին իմոյ Վարդիթերին եւ Շահումին որ հաւատար եղեւ որ զաւետարանս զնեցաք եւ յիշատակ զրաք եւ կողակցին իւրոյ Ազիզ փաշային. Ազաչեմ զամենեւեան. զդասս քահանայիցդ ողորմի ասել լի բերանով եւ առատ սրտիւ եւ օ(ստուած)ոյ որ առասն է ի տուրս բարեաց մեզ եւ ձեզ ողորմեացի, ի միւս անգամ զալըստեանն իւրոյ ամէն»:

«Ես Շահումն զ(ն)եցի զսր. աւետարանս յիշատակ ինձ եւ ծնողաց իմոց, եւ կողակցին իմոյ Ազիզին. եւ զօակին իմոյ Առաքել արեղին. եւ նորայրորոջ որդոյն իմոյ Մկրտչին եւ իւր զօակին Ջաքարեա մանկան ամէն: Ա(ստուած)ո(ւ)ր(ա)հնէ զՂարիպչին հոգին եւ զիւր կողակցին Ծնոթորին. եւ իւր դստերն Մարվաթին. եւ իւր կողակցին Յովակիմին ետուն սր. Գէորգայ Կարապետ. մի յիշատակ օ(ստուած)ո(ւ)ր(ա)հնէ իւր(եան)ց հոգոյն ամէն»:

էջ 1բ. - «Ի թվին ՋՀԹ. ես Մ(ա)ղ(ա)ք(ի)ա վ(ա)րդ(ապետ)ս Դերջանեցի յորժամ զնացի աջողութեամբ օ(ստուած)ոյ ի Յըստնպաւլ նայ խոճա Ք(րիստո)ստուրն շատ աւգնութի(ւն)արար ի գրունս մեծամեծաց եւ զկամախոյ զեպ(իսկոպո)սութե(ան) մալն ի ԺԲՌ (12,000)էն և ՋՌ (46,000 որ անշուշտ

4,000 պէտք է ըլլայ: Յ. Ք.) Իջոյց. յիշեցէք զինքն եւ զիւր տղայքն ի բարին եւ յա(ւր)հնեցէք յամ(ենայն)ժամ եւ ողորմիս տուր ծնաւդաց նորին: - Այլ եւ յիշեցես զխոճա Մուլքին. եւ ա(ւր)հնեցէք զինքն եւ զիւր տղայքն. զՀապլիայ եւ զՅակոբն եւ զՍարգիսն. զի կրկին Արրահամ երեւեցաւ. զի ճԾ (150) աւր՝ աւուրն երկու ժամ հազար բարեաւք զմեզ կեր(ա)կրեաց. բազում մարդով. եւ մի անգամ ի տանն մեծարեաց եւ բազում ծախս արար, եւ արծաթ իսկի՛ն մի եւ մէկ շուրջառ նուէրք ետուր. եւ մի անգամ արտաքս քաղաքին մեծարեաց բազում պատրաստութեամբ. զի այնպիսի սիրելութի(ւն) եւ ա(ստուա)ծսիրութի(ւն) այլ ոչ ոք արար կամ առնէ թէ առ մեզ, եւ թէ առ այլ ոք. Ձոր տէր ա(ստուա)ծ տացէ նմ(ա) զանանց բարութի(ւն) եւ զերկնից արքաութի(ւն) եւ բաշխէ զիւր տղակներն մինչեւ ի խորին ծերութիւն ամէն»:

Դարձեալ Մաղաքիայի գրչէն (նկարր հոս կուտամ) «ԹՎ(Կ)Կ(ա)Ն ԶՁԹ (1530) ես Մ(ա)Ղ(ա)Ք(ի)ա Վ(ա)ՐԳ(ապե)տ Դերջանեցի զնացի ի Յրատնպաւ եւ զսբ. աւետ(ա)բանս յիշատակ ետուն ի Դերջան ի դուռն սբ. Դաւթա եւ սբ. Լուսաւորչին. եւ է յիշատակ տ(է)ր Յովանիսին, եւ տ(է)ր Աւաքին, եւ կողակցին Լալ խաթունին, եւ իւրեանց որդոյն Մուրատչին. եւ զստերացն Մինաս խաթունին, Նդութ խաթունին, եւ այլ ամ(ենայն) կենդանեացն եւ մեռելոց եւ ով ոք որ հանդիպիք սբ. աւետարանիս կարգալով» եւն.: Մաղաքիայի յիշատակարանները արդէն գործածած ըլլալով իմ Եկեղեաց պատմութեան մէջ, հոս ալ հարկ չեմ տեսներ կրկնելու: Դիտել տամ որ յիշեալ Մաղաքիա Դերջանցին նոյն իսկ մեծանուն Մաղաքիա վարդապետն է, նշանաւոր իր շինարարութեամբ եւ գերեթարութեամբ:

(Շարունակելի)

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

հաստատուն հիմերու վրայ կանգնելու, զիւրին պիտի ըլլայ վճռական եզրակացութեանց յանդիլ ի վկայութիւն կոչելով նաեւ հին եւ օտար մատենագրաց զբաւոր վկայութիւնները, որոնցմով կը վաւերանան տեղական եւ աղբային վաղեմի մեր դարաւոր աւանդութիւնները:

Հայաստանի սահմանները.

Երկրի մը սահմանները կարելի է երեք զանազան տեսակէտներէ նկատել. նախ՝ աշխարհագրական, երկրորդ՝ քաղաքային կամ պետական, եւ երրորդ՝ ցեղագրական կամ ազգային: Գիտենք որ ամենադժուարին է որ եւ է երկրի մը որոշ սահմանները գծել եւ յատկացնել յարատեւ երկար դարերու եւ ժամանակի շրջաններու համար ըստ ցեղազրական եւ քաղաքային կամ պետական տեսութեանց, որովհետեւ յարատեւ շփմունք մերձակայ ցեղերու եւ ազգերու հետ կ'ընդարձակեն կամ կ'ամփոփեն ժողովրդական տարրերու յօրինուածքը. ինչպէս նաեւ քաղաքական ներքին յուզմունք եւ արտաքին պատերազմներու եւ ասպատակութեանց ազդեցութիւնքն ու թափը կ'անջատեն միաձոյլ պետութիւն, մը զանազան փոքր դաւառներու, եւ կամ ընդհակառակն այլ եւ այլ փոքրիկ ինքնօրէն նահանգները կը ձուլեն մեծատարր միութեան մը: Եւ այս՝ այնքան աւելի զգալի կ'ըլլայ, երբ վերաբերենք Հայաստանի, ուր ամենահին դարերէ ի վեր յարափոփոխ ընդհարումներ պետութեանց եւ յաջորդութիւնք ու ձուլմունք ժողովրդոց, գրեթէ անկարելի կը դարձնեն որոշ գիծերու եւ տարրերու մէջ սահմանափակել հայկական ազգն ու պետութիւնը: Մի միայն աշխարհագրական գաղափարն է որ ընդհանրապէս աւելի հաստատուն կը մնայ եւ գրեթէ անայլա՛յլ՝ պատասխարուած ըլլալով ընութեան անդիմադրելի եւ անփոփոխ տարրերու ազդեցութեան զօրութեամբ: Յիրաւի քիչ աշխարհներ կան որ ընութեան այսպիսի առանձնաշնորհութիւն մը վայելեն. Բրիտանիա մը իւր ծովերով շրջապատուած, Իբերական թերակղզին եւ

Իտալիա, ծովերով շրջապատուած եւ Ալպեան ու Պիրենեան լեռներով պարբսպուած: Ասոնց կարգէն է բարեբաղդաբար նաեւ մեր Հայաստանը, բարձրաւանդակ կղզի մը ցամաքի վրայ, շրջապատուած լեռներու պարիսպներով եւ իւր բարձրաբերձ դժուարամատոյց դրութեամբ կըղզիացած: Բարեբաղդաբար նաեւ զմեզ հետաքրքրող պատմական շրջանին համար պետական կամ քաղաքային եւ ցեղազրական պայմաններն ալ կը համապատասխանեն աշխարհագրական յօրինուածութեան:

Գիտենք որ Հայաստան խիստ քիչ ժամանակ, եւ այն ալ ընդհատ եւ ընդոտ շրջաններու մէջ միայն, վայելած է իսկական ինքնուրոյն անկախ պետութիւն մը. ընդհակառակն իւր քաղաքական ազատութիւնը գրեթէ միշտ եղած է օտար պետութեան մը նուազ կամ աւելի շեշտուած հովանաւորութեան ներքեւ, եւ ի մասնաւորի՝ իրեն ցեղակից իրանեան պետերու, որոնք Մար եւ Աքեմենեան, Պարթեւ կամ Արշակունի, Պարսիկ կամ Սասանեան անուններով յաջորդած են իրարու, ուստի եւ իր զանազան մասերը, մասնաւոր սահմանաձայր դաւառները՝ արեւմուտքի եւ հարաւի, շարունակ փոփոխմամբ մերթ եղած են իւր գերիշխանութեան ներքեւ հպատակ եւ մերթ անջատուած հայրենի բունէն՝ ենթարկուած են օտարաց կամ ինքնավարութիւն մը կազմած են: Այս պատճառաւ ալ մերթ ընդ մերթ օտար պատմիչներ զանազան քաղաքներ, անձեր կամ դէպքեր, որոնք ուղղակի Հայաստանի կամ Հայոց կը պատկանին, յատկացուցած են Պարթեւաց, Մարաց, Պարսից, Յունաց, Ասորոց, Միջագետաց եւ մինչեւ իսկ Բաբելոնի(2):

(2) Այսպէս փոքրիկ օրինակ մ'առնելով Բաբելոն ըստ զանազան հեղինակաց զանազան ազգերու կը պատկանի. Ս. Հիպոկրատոս իր ժամանակակիցը կը վկայէ թէ նա հայ էր. Պորփիր կը ճանչնայ զայն իբրեւ Բաբելացի. Յուլիոս Ափրիկանոս կ'անուանէ զայն Պարթեւ. մինչդեռ ընդհանուր հին եւ նոր մատենագրաց քով, ըլլան եկեղեցական դասու պատկանողք թէ աշխարհական բանասէրք, կը համարին զայն իբրեւ սոսկ ասորի մատենագիր մը, ասորերէն գրած ըլլալուն համար. ոմանք նաեւ

**ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՔԱՐՈՉՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ ՄԷՁ
Բ. ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԼՈՅՍԸ՛**

Երբ կ'ուզենք հետազօտել եւ լուսաբանել պատմական որ եւ է ինդիք մը, որքան կարելի է խուսափելու համար վրիպումներէ, անհրաժեշտ պայմանն է կեդրոնանալ նախ տեղական որոշ սահմաններու մէջ եւ ժամանակին յատուկ պարագաներու նըկատմամբ պայծառ եւ ճշգրիտ ծանօթութիւն մը գոյացնել: Առաջիկայ էջերու մէջ հետեւաբար մեր նպատակը պիտի ըլլայ, նախ. 1. - զծել Հայաստանի որոշ սահմանները քրիստոնէութեան առաջին երեք դարերու միջոցին, երբ աւետարանական

քարոզութիւնը կը ծաւալէր հետզհետէ իւր փրկաւէտ լոյսը յոլորտս աշխարհաց եւ ժողովրդոց եւ յետոյ. 2. - քննել Հայաստանի քաղաքական ներքին հանդամանքները, տեսնելու համար թէ այն դարերու մէջ ո՛ր չափով կրնային անոնք նպաստաւոր կամ աննպաստ հանդիսանալ քրիստոնէութեան տարածուելուն: Յետ այսպէս

(1) Առաջիկայի քարտուղիւնը Հայոց մէջ. - Ս. Ոսկեանց եւ Սուրբաբեանց նահատակութիւնն եւ եւստաթէոսեան եղջերուաբաղն. - Բազմավէպ 1931 էջ 51-60 եւ 97-109: